

պիսիներ, որոնց կ'երեւի Գանձակեցոց սե-
փականութիւն են. ինչպէս «Գրբաց Յակոբի»
ճարտարութիւնը, որ քանի մը անոնց բա-
ռերով կ'ազատ դաշտերը կարկուաի հա-
ռուածեներէն (չը 357). Երբազից գեղ չի
կրցան միջոց մը գտնել կարկուաին առջևն
առնելու, հարկ է որ բանանեցի «Գրբաց
Յակոբ»ը – եթէ ողջ է – Հարտարակէ իրեն
վիւայ յօդուու մարգիւթիւնն . . . Համեն-
ցոց նման. Գանձակեցիք ալ համոզուած են՝
թէ տարւոյն մէջ կայ զիշեր մը – երջանիկ
զիշեր – յորուու զարուկ Նըրեր կանգ կ'առ-
նուն մի բռակ, «եթէ այդ միջոցին մի որ
ե կ իր զնեն ջուրը, խսկու ոսիկ կամ արծաթ
կը զառնայ. եթէ քար զնեն, զա աճէն տեսակ
հրանդութիւններ բռմելու չնորհը կը ստա-
ռայ». Համշէցիք՝ ծաղկեմաստի կամ՝ տար-
ւոյն վերջին զիշերուան համար կ'ըսեն զայդ,
Գանձակեցիք՝ ճրազալուցի զիշերուան հա-
մար: Ճներուու առիթի ունին ասոնց մի քանի
զիշերիկ սպլուսաթիւններ, բայց ունին նաև
պյնպիսիներ՝ որոնց բոլորովին անպատշաճ
են, մանաւանդ սրբազան օրերու և տեղերու
մէջ, ինչպէս են, եկեղեցու մէջ կերակուր
սւակ միասին Աւագ ուրբաթ օրը, և մի
քանի երիտասարդներու «եկեղեցու մէջ թուովթ
խաղալը», որոնց աղջեւը առնուը եկեղե-
ցական իշխանութեան պարտականութիւնն է:

Այս զեղեցիք յօդուածէ կը վերջացնէ Պ.
Լալյայեան՝ Երգերով, որ Փիփի և անո՞ շըր-
ջակայ գիւղերուն կը պատկանի: Ամբովզ
դրբին իրը վերջաբան կը կազմեն Բասենի
ժողովդիական երգեր, զոր հաւացեր և Արամ՝
Զարուու: Իրը յաւելուած յորուած է զրբին
վերջը՝ Ռատոցէ ուսուցապետին Մարդա-
րանութեան վրայ հմուտ ուսումնաբիութիւն
մը Ե զրովք, որոնց մէջ ընդհանուր մարդ-
կութեան կրօնըներուն վրայ կը խօսուի:

Այս համառօս ակնարիք կը վերջացնենք,
յայտնելով յարգելի հրատարակչին մեր ու-
րախակցութիւնը և համաշխանաց շերմ զա-
ցումները, փոխանակ այն անգին ծառոյու-
թեան՝ զոր կը մատուցանէ մեր ազգային
դրականութեան՝ իրեն օգտաշահ հանդիսին
ձեռքով:

Հ. ՅՈՎՀ. ԹՈՐՈԽԵԱՆ

ՀԱՆԴԻՍ ՀԱՆԴԻՍԻՑ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ԲԽԵՐԻՑԻ

ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ. — Հայութիւնը
զեն տշաո է քաղաքական և յառաջադիմու-
կան մասակիւնով: անոր միաափունք կարելի չէ
ձեւք թիրել թոռուցիկ մեղեդիներով, կամ
խնկարոյը վիպասանութիւններով. այլ հա-
ղորդերով առողջ, ցնցող, անսեթեւեթ, բայց
զօրաւոր գաղաքարներ: Այսմէ մեր օրական
լրագրութիւնը այս տեսակ առաջնորդող ծա-
ռայութեան մը այնքան չի պարապիր որչափ
ամսական կամ կիսամսանչ թերթերը: և փու-
թանք ըսկու որ Ա. Բարպահանեանի «Մա-
մուլչը բացառութիւն մէջ և արդիւնաւոր:
«Համալսարան» կիտական թիրելը, յօդուա-
սազին յառաջադիմութեան, ի թիր պուկներէն
մը առաջնորդող յօդուած պական ըները, և
անոր զաղաքարներէն մի քանին՝ ողամիտ կը
գտնենք, վաճանակին մենք «Բազմավէց» ի
էջերուու մէջ ցուցուցինք լրագրական մենա-
մարտութեան տիուոր աղիւնքը և արտասահ-
մանի պազային մամլոյ ու այնքան գոհացու-
ցիք հիճակը. այս ամենուն նկատմանը՝ «Հա-
մալսարան» ը մեզի համարածիք կը գտնուի,
և նոյն ինքը կը պահանջէ գեղ ու գարման
լինել այդ ոչ ազգային ուղղութեան: Մինք
մի և նոյն ինդրոց վրայ շնեք ուզեր Երկրորդ
անգամ ժանրանակ, և միայն նկատողութեան
առնոններ՝ «Համալսարան» ի այն իրատական
սորենք, զորս՝ կ'ուղղէ արտասահմանի պազա-
յին լրագրութեան:

«Եթէ չունինք զրելու պահար, կը վիտան
սատր հիանալի հանդէսներէ Անոնց մէջէն ըն-
տրուիք վաշելու և յառաջադիմութեան և նպա-
տակայամարտ ամէն կարգի անդաբար յօդուած-
ները և թարգմանաբար նետու հասարակութեան
առջեւ: մեր խոնարհամատութիւնը թիվ ըլլայ
սատրներէն փոխ առնել ինչ բանի որ կարու-
ենք» :

Այս, փոխ առնենք սատրէն զրականութեան
այն մասերն, որոնք մեր կենաց և գարզաց-
ման կարեւոր են: Արտասահմանի ազգային
լրագրութիւնը շատ գիւղա կրնայ այդ զրա-
կան ժանրութիւնը ընծայել ազգութեան: Ազգային
զրական պատմութիւնը կայ կը
հանդիսանայ, որ մեր նախնի մատենագրու-
թեան զիմանքիք աւելի օտարին մուաց
ածմէն գեղեցիք զարդերովն ճոխացուցած են
հայ զրականութիւնը՝ քան թէ ինքնազիք

արտադրութեամբ . և մենք եւս հին դրութեան հետեւելով , մեր մասենազրութեան աւելի սատարած կ'ըլլանք և ժողովրդեան մտաւորակն անգաստանը լւա մշակած :

ՈՒՍՏԱՂՆԵՐԸ . — Արտասահմանի աղջային ամսութերթ մը վերհերձ մի ընդարձակի խմբացակն յօդուած նուրիսած էր « Աւսանողներ » վերնազրով . և զուղակշռած էր ռուսահայ և թրքահայ ուսանողաց զրական արդինքն և աւելի պարզիները զարգացեալ և զրական գործինքներ կը թան և « Բազմալիքից » համախիտ է : — Մենք շատ անգամ առիթ ունեցած ենք փայելուուուահայ և թրքահայ ուսանողաց այցելութիւնը : Ռուսահայը իր խօսակցութեանց մէջ փաթէ , զիտութեան որու վրայ կը խօսի , արագեած կ'երեւ գ. ընդարձակ և որոյ են անոր գաղափարները . առանց գետարութեան ժամերով անընդհատ իր բանախուութիւնը յառաջ կը փաթէ . և այդ ամենը կը ցուցընէ , թէ անոնք զրական ընկերութեանց անդամներ են և ընկերական անձեր : Եւ այս կը պակսի թրքահայ ուսանողէն , իր բացառութեամբ , անոնցից շատերը՝ հայ զրականութեան և մանաւանդ հայ մասենազրութեան վրայ ամենեւին գաղափար շռունին , և կը ցուցընէն հմտութիւն մը միայն այն մասնահիքին , որ տարիներով ուսած են համարակալի մէջ : Ես՝ այս է պատճառն որ այսօր թրքահայոց մէջ համարականէն եած աշակերտ մը , միայն իր անձին օգտակար է . անոնցմէ մէկ քանին միայն հայ լրագրութեանց մէջ կ'երեւին , այլը անձանթ են ազգին : Թրքահայ ուսանողներէն մեծ մասը յետ աւուսնեալաւութեան մեջ մայա արտասահման մէջ է միաներէ զրիթէ ամէնն ալ փոխանակ իրենց ծննդապայրն վերադառնարու կը հաստատէն ի Պօլիս . ներկայի թուրքիոյ այդ մայրաքաջարին մէջ , կան բազմաթիւ թժէկներ , բայց միայն ծաղաւարեան տաքթրոն է , որ տարիներէ ի վեր կ'աշխատի գիտութիւնը ազգին զարգութէ գրեթով և զգույներով . բայց և այն ալ , արդ կը պարտատերի բանասէր ըլլալու : Ռուսահայ ուսանութեաւարու ուսանողը կը չանայ ազգին օդակար ըլլալ իր արհեստով և գրչով , իսկ թրքահայը միայն արհեստով . և ինչ է ասոր պատճառը . անտարերութիւնը : Անոր Պոլտայ մէջ կայ մի պատուական հաստատութիւն , ուր կիրակի օրեր գասահօսութիւններ կը կատարուին , բայց հոն կը դտունք համայստանէն եած մասնագէտ զաստիսուներ , այս , կայ մին թժէկներու կիսնազրութեան պարապողը . բայց մեր պարզուկ գաւառացին կ'ըսէ . Մինք ձեսըր ժափ չի տալ ! ի մէջ

ուսաւահայ և թրքահայ ուսանողաց զրական գործունէութեան մեծ տարբերութիւն կը գտննէք , ուսկայն այլ տեսակէտով , միխթարական է ըսէի որ մեր արտասահմանի աղջային ուսանողները շատ եւանդ ցոյց կու տանդ պահանձագիրութեան , մանաւանդ լայրցիկի ուսանողներն . որոնք 1884 թուականէն սկսեալ մի հայկական ճնմարտնական ընկերութիւն հաստատած են , ուր շատ մը կիրական և գրագիտական ճառ եր կը կարգնան և անոնցմէ շատերը նախազանները մէջ կը հրատարակուին . այդ էնկերութիւնը յունիսի 9ին իր 15-ը՝ Հիմնարկութեան հանդէսը կատարեց շատ լւա և պատուար կերպով , և « Արեւելք » նոյն հանդէսը իր 4359երրորդ պրակին մէջ մանրամասն նկարպարեց : Այդ ճեմարանը որ լայրցիկի համարպարուն տնօքէնութենէն վակերացաւլ է , միարան և համերոշին գործիներ ունենալ կը ցոյցընէ , ուսկից կը կախուի միարանութեան մը զրագացումը և օգտակարութիւնը , զոր « Բազմալիքից » կը մաղթէ այդ պատուար ան ճեմարանական ընկերութեան :

ՆՈՐ ԹԵՐԹ ԾԼ . — Մին արտասահմանի լրագրութիւնը , արդ խանդակաւոր գործունէութիւն մը կը ցուցընէ : Ուր որ մեծ կամ փոքր ազգային կաղաքի մը կայ , նուրբական պարագ մը համարած է , հոն ըսդ փոյթ եկեղեցին վերջը՝ լրագրութիւններ մը ունենալու . մմնածք — կը հասկցուի հայ հոգւոյն և բարբին ոչ այնքան հմտաք . կը գատապարտն մեր ազգին այս հնաւանդ ազգացէն գաղափարն ու գործն . և կը սիստին : Հայութիւնը երբ իր տեսն տարածան թափառական լրի օստառութեան պակաւար միայն ծաղակարին մէջ , անոր արմատը շուտով կը շորոնայ առանց ազգային եկեղեցւոյ և մամոյ : Եւ մենք այս գաղափարին բոլորին համամիտ լինելով , սիրով կը բորբենք զաղթական հայ հասարակութեան մէջ երեսած ու և է հնադէս և լրագրի . և այս անզամ մեր առինի ունենալով դարձեալ ոււրիշ շենքարուսկի լրագիր մի եւս « Նոր-օր » ը . կը փութայ հին օրերու թերթը՝ նոր օրերու այդ թերթին մաղթել անթառամ , և եթէ այդ անհնարին է , զոնէ երկարաւու կեանք մը և նոր օրեր : Թեհրթին նպատակը որ առաջին պրակին մէջ կը կարգանք՝ է :

« Աշշապանէկ ազգային շահերը , ձաղին հանրային թերութենները , ջանալ ջնջելու արմատացած մասութիւնները , վաւնակութիւններ , ալպնացնել ցեղին բարքերը , հաշտեցնել , և թիէ կարելի է ձուլք գաղափարներն ու բաժանեալ մերը , բայց աշնել ազդայնութեան մտաւորական ու բարյայականը ... » :

Մենք Նոր-օրի առաջին թերթերուն մէջ՝

ծրագրին իրազոքումը կը տեսնենք. շատ լաւ ծրագրի մէջ, և գաղթական հասարաւ կութիւնը անշոշտ պիտի փութայ պասիկեռու նորածիկ թերթն, որ է գրականական մարփ զեղեցիկ ծնոնդ՝ Դահլիխի Հյուլ սարտն ընթերցարանի անդամոց, Եզրապոսի մեր աղային զաղութը չի կրցաւ երկար վայելելու փարոսի լոյսն և փիմիկի վուգուներն, բայց հայ մամուզը իրեն կը պարզեւէ Նոր-օր և անոր կարապեսը Արցարյու. Թող ճառագայթն աններ գրտութեան լոյսը և քաղաքաբակն առութեան ըզզը, Եզրապոտաչայ գաղութը անով պիտի պահէ և սիրէ աղգային հոգին և պատմութիւնը.

ԹՐԿԱՀԱՅ ԹԵՐԹԵՐ

ԱՐԵՒԵԼԻՔԻ ԽՄԲԱԳԻՌԸ. — Հըստան Աստուր, որ բաւական ատեն Ալբենէր լրտպիր խմբագրեց և կրնամ ըսել որ նոյն թերթը ալակցութեամբ Սիպիլի, Տիգ. Արփիարեանի և Զուրապի, շատ բարձրացուց տալզ անոր բանախրական, աղջարական և քաղաքական ուշազպաւ յարգ ու պատիւ. բայց կը ցաւինք ըսելու, որ ներկայիս Ալբենէրի խմբագրութենէն այդ շրու ուժեղ և վարի գրիները՝ ինչ ինչ պատճառներով կը ստիպուին հեռանալու, յանձնելով անոր մշակութիւնը մի երիտասարդ գրագէտն. և մէկ և մէտ որչափ որ կարող ուղարկ թարմ լինի, անսարքին որ կարենայ Ալբենէրը այն փառքն մէջ պահեց, ուր հասած էր. Արամ Անտոնեանն է այդ երիտասարդը, որ կը վարէ խմբագրական ծանր պայտօնը. Ոնիկա գիտուն Շամաստանին Ամսիսին մէջ, ցոյց կու տար աւելի կորովամիտ, բազմականան հմտութիւն, արդի գրականութեան լաւ ձեռնկաս, փերջապէս ի բաց առեալ իւր վերջին լրտպական ոչ վայել քննագատութիւնը. իր աւելի յօդուածները զնահատիլ և գովելի երեւցած էին; — Բայց կարծէք թէ Արեւելիք մէջ նոյն Արամ Անտոնեանը չէ որ կը դրէ. Մասիսի մէջ իրեւ արդէն վարժ խմբագրի մը՝ գրի կը շարժէր. իսկ Ալբենէրին մէջ կը ցուցընէ թէ սուուգիւ Կեդրոնական վարժարանէն դեռ նոր հրաժեշտի ողջյունն տուած է. բայց միթէ զեւ նոր ուսումնաւարու աշակերթ մը կրնա պահեան բազմա. կողմանի հմտութիւն մ'ունենալ. բայց ունի Անտոնեանը. և միայն լրազրի խմբագրատութեան պաշտօնը թույլ չի տար, որ կարենայ շատ լաւ մշակուած յօդուածներ արտադրել, զի այլ է սոսկ յօդուածազիր մշալ և այլ խմբագրի. իր աչ ոչ ձախի վեր-

նոզգրով յօդուածները արդէն Պոլոյոյ մէջ բաւական շնչնոց կը հանեն. ուշագրաւ են անոնք, վասն զի ճկուն խարազանով մը կը ձաղիկ տեղացի և գաւառացի հասարակութեան հիւանդ բարթերը, որոնք յաւակնուութեան կամ հսութեան շոշորդ մը ցոյց կու տան. բայց «Բիւրակն», լրազրութեան այդ հին վարժապետը նոր աշակերտ-վարժապետ մը մը իրասներուն կար ու էր:

Արամ Անտոնեան անտարակոյս գեռ աւելի մեծ զարկ մը կրնա տալ Ալբենէրին, եթէ Տէր և Տնօրին Զ. Եռասութեանին հետ իր խմբագրատան մէջ մի քանի ձեռնհաս ներքին աշխատակիցներ եւս ունենայ. ուրախ ենք ըսելու որ վերջին մի քանի մահսներու ընթացքին՝ Ալբենէրը ունցաւ արտաքին աշխատակիցներ, որոնք զաւակի մասին ազգագրական, տեղազրական և պատմական ընտիր յօդուածներով. թերթին դեռ աւելի ոզի մը տուէն: Եւ Ալբենէրը աւելի հայ Մամուլ մը երեւցաւ քան թէ Երուպական:

ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ. — Որչափ որ տարիներէ ի վեր Պոլոյոյ ազգային մտմուլլ աշխան յասնավալսա արդիւնը մը ցոյց չի տար, սակայն հան լրազիրներ բազմացընելու և եղածներուն նոր ուժ և կորով տալու վերին աստիճանի ճիգ մը կը տեսնուի. և այդ նշան է որ միր Պոլոյոյ հայութիւններ ազգին մտաւորական յասնադրամութեան նախանձախնելիքի է. սական նիւթեական միջոցն է, որ կը շատակ իրենց մատենազրական ուժը: իւ այդ նախանձախնդրութեան նշան մ'են նաև այն գասախօսութիւնները որ թերայի Արուետանցնոցին մէջ ամէն կիրակի կը կասարուին ի ներկանութեական բազմաթիւ ժողովրդեան: Այս ընտիր ձեռնարկին ամենէն արդիւնաւոր գործիչներն են Ի. Քէրպէրեան և Ճ. Թորգոնեան. բայց պատինն Պոլոյոյ համարութեան յարգանքն և պատիւը կը վայելիք իր հոգեխսական բանախօսութեամբ և մանաւանդ իրեւն ձեռնհաս և քաջ դաստիփարի մը լիննուի՛. այս երկու յարցիի բանախօսներէն զատ, այդ Ալբենէրանցնոցին մէջ կը գասախօսն ծանօթ գրաբարազէտն և գրաբարեանն Գուրգէնեան, և ուսուցիչը Սուրենեան, Մալեան, Զինդլեան: Մինք այդ գասախօսութեանց մասին գաղափար մը պիտի չի կազմէինք, եթէ թիւրակն խմբագրին Պ. Ա. Դաւթեան՝ զանոնք չի հրատարակէր իր աղջարապական պատմական հանդիսին մէջ. մեծաւ մասամբ յաւ մշակուած կը ցընենք այդ դասախօսութիւնները. անոնք կ'արժէ որ անպակաս լինին ուսուցիչներու և ուսանողաց գրասեղանին վրայէն. անսոնց մէջ

պիտի գտնան հոգւոյն բարձրութիւնը և վաեմութիւնը, բարոյականին կարեւորութիւնը, գպրատան առաջլարանական կանոններու օգտակարութիւնը : Բայց մուսարական այս սոցական փայելելու համար, կամ այն է որ թիրաքի ամէն ուսուցչաց և ուսանողաց ձեռքնը ըլլալու է և կամ եթէ ոչ այլք՝ գնէ դրանց անսազգոց ծաւալիշն նոյն ինքն իշխանն ի խմբագիրն Պ. Ա. Դաւթեան մի մի հատորի մէջ հսւաբէ այն զասախօսութիւնները, և ներկայացնել հասարակութեան : և այդ գործը ըստ մեր հսմեսու կարծեաց, ունի թէ իր շահն պատիւն և թէ փառքն :

Ո Ո Ւ Ս Ա Հ Ա Յ Թ Ե Ր Թ Ե Բ

ԵՓՈԹ ՄՏՏՔԵՐ . — Ուսւահայք շտու անզամ առիթ կ'ունենան Պոլոյ հայերը նախատիւր : Հու հու անուսանէրվ զանոնք, և արդէն անեներին անոնց մուսարական և անեներին կարողութեանը վրայ համարմանք չունինք բայց գործն որոց կը ցուցենք, որ թբահայն այսու աւելի մի հասատա գողագափառով կը գործէ, քան թէ ուսւահայք : Ծարազ շարաթաթերթը Պ. Ալափելեանի մի բարերարական գործն քննադատելով, մեզ առիթ կու ասյ այս խորհրդագութիւնն կոտարելու : Ուսւահայք հսարակութիւնը ունի իր մէջ շատ վերին աստիճանին հարուստ ընտանիքներ, և կրնանք ըսել թէ անոնց մեծ մարդ միշտ պատրաստ են իրենց ազգին օգտակար ըլլալ բորբերարական մի որեւիցէ գործով : Բայց կը շփոթին իրենց ձեռնարկին մէջ հազարներու ուսուլներ կը կտակեն կամ մէնամասնական մը կամ ուսանող մը որդեգրելու և կամ անշան վարժարան մը հաստիեան իրենց : Խոշոր կոտաներ կը թռողն փոքրիկ արդիւնք մը ստանալու պայմանաւ : Գ. Ալափելեան այս օրերս Շուշեցոց կուզէ օգտակար ըլլալ նոյն տեղուց մէջ հաստատելով մի վարժարան մէջ և ասոր համար հարիր քան հազար պառըլի կը կտակէ : որոշէ է այսինքն գործելու և կը գործէ : Բայց Ծարազի քննադատը կը զրէ :

« Մթիւ աւելի նպատակայ որ մու չէր լինել, որ գորոշից տեղ թ ստորն կառուցանէին և ունի թէմ : զպը անցէն :

Հոս զգակի կ'ըլլայ ասոնց մաքի շփոթութիւնը : Մին ահազին ստակ կը կտակէ վարժարան մը հաստատելու, իսկ միւսն լաւ կը համարի փոխան վարժարանի թատրոնն ! ! մը հաստատել . բայց մեզ թոյլ արուի ըսելու . որ միթէ լաւ չէր լինէր եթէ ուսուահայք հարուստները կտակ մը կտարելուն ասող, մի

թիւ մտածէին թէ ի՞նչպէս կարելի է արդիւնակար ընել այդ իրենց կատարած բարեգործութիւնը, միթէ լաւ չէր լինէր եթէ ամէն մի միթիսնաւտէր հարուստ՝ հանգուցեալ Սանամարեանի զաղագարին հետեւէր : ի՞նչո՞ւ ապարգին վասնութիւն բարեգործաց սատակներն եւ ազդն անսիթ օգուտ մը և բարիք մը չի տեսնէ : Հատ խելացի է Մասիսի արդի խըլլարգասիետ Տ . Ալփիարեանի հետեւեալ տողերն .

« Աղա Մկրտչէ Սանամարեանը ոչ միայն բարեք ընել ուզեց, այլ զիսցան նաեւ թէ ի՞նչպէս պէտք չ ընել բարեիքը որ չի կորսուի : Այս իրենակի ըմբնաւմին մէջ կը կտանայ իր արժանիքը : Մէկը առանց միւսին՝ թթիւ զիստի մեար : Իր կտակէ՝ վասնէիք ձեռքերու յանձնուածքը անձնակոյտ բարեւէրի բարեցաների մէջ հանակութիւններին կը հալիք, այլ այն ո՞ր ժամանակին թաւալումներուն հետ կը ստուրանայ ու կ'ամրապնդուի » :

Ուրեմն ամէն մի բարեգործ անձանց՝ հայ մամուլը հասարակաց բերնեն կու տայ պէտք եղած յարզն ու պատիւը . բայց միայն կը խնդիր որ, անոնք զիտնան իրենց բրտինքով գասորդած հարաստութիւնը բարդինաւոր ընել : Եւ այս է մամուլին պահանձածը :

Հ . Ս . Ե Ր Ե Մ Ե Ա Կ Ա Ւ



ԳԵՂԵՑԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ

• • •

(շար. տես յէջ 223)

Մ Ա Ս Ն Բ

Ա Ր Ո Ւ Ե Ս Տ Ը

Գ. . Ա. Արաշին խլրտմունշ արուեստագիտական զգացման :

1. կենաց ամէն երեւոյթք երկու աղբերց վերագրելի են՝ սփի և նիւթ : Սակայն առանց իրաքանչիւրին արդիւնք որոշ կերպով չեն զանազանութիւն՝ որով հարկ կ'ըլլայ գործականակար սիրուղի և իրորդ աղբերք աղբիւր մը նկատել ասոնց երկուքին բաղազրութիւնը : Որ և է կարեւորութիւն ունեցող մասնաւթեան նիւթերը այս երեքին հետ ալ աղերս մ'ունին : Բայց առաջնոյն կը վերաբերեմ մահաւանգ